

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԽ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

ՆԱՀԱՍՏԱՆԻ ՈՒԹԻՒՆ ԵԽ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Գարունը գեղեցկագոյնն է տարուան չորս եղանակներուն՝ Բնութեան վերապրօֆերին ու վերանորոգման եղանակը, ուր ճակատագրքէն հարուածուած հոգիներն իսկ տարբեր աշխով կը նային կեանքին, կը վերանորոգէն իրենց դաշինքը անոր հետ ու կը բազմապատկին իրենց խոնդն և կարսէ, լաւատեսութեամբ դիմաւորելով պայծառ ու ժամաշող օրերը, կեանքի պայմաններու դաժանութեան հակառակ:

Նկատելի է նաև որ բնութեան այդ կենսուրախ եղանակին կը զուգագիպին մեծագոյն տօները Քրիստոնէական ու Մովսիսական կրօնքներուն, Քրիստոսի Յարութեան Զատիկին և Հրէշտան Պատաքը, Առաջինը մանին վրայ տարուած յաղթանակի մեծաշուշը տօնը կեանքին, իսկ երկրորդը՝ ստրկութենէ ազատութեան անցնող (Պատիք անցք կը նշանակէ) հրաշափառ տօնը Աստուծոյ երբեմի ըլնարհալ ժողովուրդքին: Խաչով շահուած յաղթանակին ու բազմագործան գերութեանէ հրաշչով ազատութեան անցքի յիշատակութեան փառաշուշը տօները: Մէկը հոգեկան, միւսը Փիղիքական կապանքներէ — մեղք ու ստրկութիւն — արձակման, ձերբագատման, ազատագրման տօները:

Ճակատագիրը սակայն ուզած է որ բնութեան զուարթութեան և տօներու կենսուրախ մթնոլորտին խառնութիւն ու տիուր գէպքերու յիշատակները մեղի և մեղի բախտակից — կամ բախտազուրկ — ուրիշ ժողովուրդներու: Որ արեի տակաւ ջերմացող ճառագայթներուն հետ մեր մաքին այցելեն արհաւերքի կարմիր փոթորիկներուն բիւրաւը զաները, արդարութեան ու ազատութեան բագինեներուն վրայ ողջակիզուղ բազմութիւններու ցաւատանջ այլ արդար ազադակները՝

որոնց առջև, ո՞վ հեգնանք, աշխարհի բութ խիղճը մնաց անփոյթ ու անխառով:

Այսպէս, մեր Ապրիլ 24ի Մեծ Եղեռնէն բացի, Ապրիլի համապատասխունող Ս. Գրական Նիսան ամսու 27ին, Հրեայ ժողովուրդը կ'ոգեկոչէ Երկրորդ Աշխարհամարտի ընթացքին նոցիզմի իրագործած պատմութեան երկրորդ մեծ ցեղասպանութեան բազմամիլիոն զոհերը (ոյս տարի առողջ յիշատակը զուգագիպեցուած մեր սպատանին՝ Ապրիլի 24ին) Աւատրաւելիքի մեզմէ օր մը ետք, Ապրիլի 25ին, կը նշեն յիշատակը իրենց ալ Առաջին Աշխարհամարտին Տարտանէլի մօտ, ի թիւրքիա: Կէլիպոլու կոչուած վայրին մէջ խողիսողուած Դաշնուկիցներու կողքին կուող բազմուհազար զօրքերուն: Այդ օրը կը հոչուի Անգամ Day: Իսկ Ս. Երկրի դրացի երկիրներէն երրեմին գեղածիծալ Լիբրունանց տնկէ ոչ շատ օրեր ետք. Մայիսի 6ին, կ'ոգեկոչէ յիշատակը, գործեանու Առաջին Աշխարհամարտին, Պուրճի հրապարակին վրայ տիրանոչակ ձեմալ Փաշայի կողմէ կախազոն բարձրացուած իր ազգայիններուն: Այդ օրը ճանչչուած է իրեւ «Օր Լիբրունանի նահատակաց», ուր կը նշանաւին նաև բազմաթիւ նահատակութեանները, կախազաններու եղուական տռամին յաջորդող:

Նոյն այդ եղանակը ստկայն, միւս կողմէն, իր մէջ կը հայուէ պանծալի թուականները ժողովուրդներու հաւաքական ճիգերովը մղուած հերոսամարտերու, որոնք կերպարած են ճակատագիրը այդ ժողովուրդներուն, դերութեան գարաւոր շղթաներու ժշրումով պարզեցով անոնց իրաւունքը ազատ ու ինքնիշխան պետականութեան:

* *

Միսիթարութիւնն է մեզ հաստատել հոսթէ արեան հեղեղներէն ու ճապաղիքներէն ու մեր հոգերու մեծագոյն մասին կորուսէն, ինչպէս նաև չէն մեր օճախներու աւերպառմէն ու ամայացումէն ետք, վերջին աւելի քան կէս դարու ընթացքին, Հայը, հայրենիքի թէ գաղթաշշաբանի ու գիտութեան թէ գեղարուեստի

գրեթե բոլոր մարզերուն մէջ կրցած է մարդկութեան պարզեել մեծանամբու ու բազմաշնչի անձնառութիւններ, արդար — ու մեզի նման փոքր ու ցիրուցան ժողովուրդի մը համար այնքան կննուկան — հպարտութեամբ լիցնելով արտերը սերունդներու.

Ու ճիշդ ինչպէս մեր անհատական կեանքին մէջ արտամաշուք օրերու կտրաւաններուն յաջորդող բարի ու յաւալից պահերը աւելիով կ'արժենորուին ու կը գոտունոն անմոռանալի, այնպէս ալ մեր պատմութեան մութերէն ետք եկող արշալոյսին մէջ յայտնուող մեր արժէքները իրենց ճշգրիտ տարազութեամբը գնահատելու իմաստութիւնը երբիք պէտք չէ որ պակսի մեզմէ:

Քիչ են այն ազգիրը՝ որոնց պատմութիւնը մերինին չափ ու պէս եղած ըլլայ սե ու արիւնոտ, ու աւելի քիչ են անոնք՝ որոնք ընդունելի ետք իրենց ազգային գոյութեան ողնայարին իսկ սւզզուած մահառիթ հարուածներ՝ կրցած են մահէն ու մօխիքներէն գերածնիլ։ Փառք փոթորիկէն ու գուպտրէն ետք ամէն ինչ սկիզբէն կառուցաներու կրովովն ու վճռակամութեամբը զրահուած ժողովուրդներուն։ Ու փառք՝ այդ համբուրելի յատկութիւններովը գիրազանցորէն օժուուած չայ ժողովուրդին։

Դ. Ճ.



ՏԱՐԱՎԻՐՄԱԿԱՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՂԱԿԱՑ ՄԱՆԿԱՍԱՐԵՆՑ

(1418? - 1505?)

ԺԵ. գարու ամէնէն արդիւնաւոր գրիչներէն մին է Արքիշեցի Յովհաննէս Թահանան, որդի Մանկասարի և Փաշամելիքի։ Ծնած է մօտաւորապէս 1418 ին։ Աշակերտած է Մեծոփիցի Թովմայ Վարդապետի, կենակից ունեցած է Շուքրունը, որ վաղահատօրէն վախճանած է 1465 ին։ Տէր Յովհաննէս շարունակած է ապրիլ չորս տասնամենակ ևս, և վախճանած է 86 տարիկան։ Իր կեանքը լի եղած է գոտնութեամբ, վիշտերով և տառապանքով։ Իր յիշատակարաններէն մէկուն մէջ կը կարգանք սա տողերը։ Աւաշին զանութեան աւուրքս և վայ կենաց մերոց, որ յամէն օր տասն անգամ կու մեռանիմ յանէ ըսպանման, և գողալով կու գրեմ» (1454)։

Յովհաննէս Մանկասարենց ունեցած է բազմաթիւ աշակերտներ, որոնցմէ ծանօթ են իրեւ գրիչ։

1. — Գաւրիթ Թահանայ Կորընծայ և վաղամենորկ (1455)։

2. — Կիրակոս Երէց Զօշկանց (1467)։

3. — Ազարիա (1476)։

4. — Յովհաննէս Թահանայ (1486-90)։

5. — Զաքարիա (1505)։

Թովմայ Մեծոփիցի կը յիշէ զինքը իրեւ գրիչ 1485 ին։ Նոյն ժամանակ Երիտասարդ Յովհաննէս գծագրիկը սա շահեկան տեղեկութիւնը կ'արձանագրէ, թէ գրիչը մէկ անգամ թաթիւնուն 900 գիրէն աւելի գրած է։

Յովհաննէս Բին։ Մանկասարենց ապրած և գործած է Արէնչ Քաղաքին մէջ։ Իր բազմարդիւն գրչէն ինչ որ յայտնի եղած է Յարդ՝ կու տանք այստեղ Բուլուկանի կարգով։ Ան ընդորինակած է բացառապէս եկեղեցական մատեաններ։ Այդպէս։